ՏԻՊԱՆ ՄՈՒՀԱՐԻՄ Գ ԱԼԱԹՈՒՐԳԱ

ՕՆ ՅՕԳՈՒԶՈՒՆՃՈՒ ՍԷՆԷ ՆՈՒՄԷՐՈ 902 ՄԱՐՏ 18 ԲԷՐՇԷՄՊԷ 1871

ԱԼԱԹԱՐԱՆԿ 30 ՄԱՐՏ 1871

ՄԷՋՄՈՒԱՑԸ

ՀԱՅԱՏԻՍ

Պու Մէճմուայը Հավատիս, հէր հաքթա ճուամա էրթէսի կիւնէրի պէյիւք նիւսխէսի, սայիր կիւնէր Բուլղնամէսի նէշր օլունմագ ուրը։
Սէնէլ իլի բէշ ին Բուլղնամէսի իլէ 150 ղրշ.
Ալթը պալըգը քէզալէք . . . . 80 »
Իւչ պալըգը քէզալէք . . . . 45 »
Մէճմուանըն թանէսի 40 վէ Բուլղնամէ 20 փրս.
Տաշբալար իչիւն պէհէր նուամէրսանա փոսթախանէ իւճրէթի ալընմաղը խասսէթէն պէյան օլունուր։

Իլանթէն պէհէր սրրասը պիր տէֆալէդ 3 ղրշ.
Իքի տէֆա իչիւն պէհէր տէֆասընա . . 2 »
Իւչ տէֆա իչիւն պէհէր տէֆասընա . . 1½ »
Իւչ տէֆատան զիատէ օլան, վէ զայէթ ուղուն իլանաթ իչիւն այրըճա բազարլըգ օլունուր։
Տաշբալարատան կէլէն մէքթուպ վէ իլանաթէն բոթա մէսարիֆլէրի, կէօնտէրէնլէրին իւզերինէ օլատուղու պու մահալէք պէյան օլունուր։

ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԷԼԼԷՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

ՎԷ ՄԷՎՔԱՏԸ ԵՎ ՓՈՓԻԱՅԸ ՍԱՅՅԻԼԻՅԻ ՄԻԼԹԱԿԱԼԻԳ ՂԱԶԷԹԱ

ԱՍԻԹԱՆԷ ՄԱՐՏ 18

ԻԼՄԻՆ ԷԼՉԷՄԻՅԷԹԻ

Ինսանընն իսթիդսասը, եանի պիլմէք վէ թանըմագ արզիւսի, ճանընընն եիւճէլիյինի վէ ֆիրասէթինէն ազամէթինի իսպաթ իտէն թապիի պիր տույղու օլուպ, ինսաֆ իլէ պէրապէր տօղար, կիւն պէ կիւն արթար, վէ կէրէք խարիճտէն նազար ու տիգգաթընա, կէրէք տախիլտէն դալպ վէ ֆիքրինէ իլիշէն հէր մատտէտ թահրիք վէ թէշվիգ օլուր։ Ցիւնեատա խսէ, ինսանլարընն պու տույղուսունու թէբբէտիճի օլ դատար իֆրաթ չօգ վէ հատտ ու հիսապա կէլմէդ չէյլէր վար քի, էօմրիւմիզիւն պին սէնէյէ թէհամիւլիւ օլապիլսէ վէ վագթիմիզին պիր տէմինի պիլէ պիհուտէյէ սարֆ իթմէսէք, երինէ անը քեամիլէն խօշնուտ իտէմէյիպ, պիլմէք վէ թանըմագլըղա արզիւ չէքտիյիմիզ վէ պիլգտէն սըրը վէ էսրար բէք չօգ չէյ պուլունուր։

Պունուն սէրի սէպէպի, թապիէն քէմալիյէթսիզլիյիմիզ օլուպ, հէր ճիհէթ իլէ թէքմիլիք իսէ եալընըզ Պարի թիւտայա մախսուս տուր։

Ինսանընն դուվվէի պասիրէթի, քէնտի հուտուտունու թէճավուզ իտէմէյէճէյինտէն, ագլըմըզը հէր պիր չէյին նիհայէթինէ դատար էրտիրէ. պիլմէյի արզիւլէմէք, վէ դուտրէթիմիզատէ զայէթ իւլ զայէ պիր թէքմիլիյէթ արամագ։ Ինսանլար պիրէր Ալլահ տօղմալըյըտալար տէմէ իլէ պէրապէր տիր։

Լաքին հալ պու քի, ճէնապը Հաղգ, պէնիի ատէմի հէր նէ դատար քէնտի քէմալիյէթի տէրէճէլէրինտէ խալգ իթմէմիշ իսէ տէ, պիւսպիւթիւն տէ սայըր ճանը մախլուգաթ վէ հայվանաթընն սընրֆընա կէչիրմիշ օլմայըպ, ինսան ճինսինէն անլէրտէն թէֆրիգ օլունմասը, վէ պինլէրճէ տէֆա պալա վէ պէրքէմալ հալտէ պուլունմասը իչին, ագլ ու ֆիրասէթինի օլ դատար զանի սուրէթտէ Ինսան պույուրմուշ քի, բէք եիւքսէք մէվգըլերէ վասլ օլապիլտիյինտէն, իրատէթիմիզին հիքմիւնատէն հէման հիչ պիր չէյ գուրթուլամամագտա, վէ տիւնեատա պիլէմէտիյիմիզ վէ պիզտէն սըրը վէ էսրար գալան չէյլէր նէ դատար չօգ իսէ, պիլէպիլիր օլատուղումուզ չէյլէր տախի օլ դատար չօգ վէ հիսապսըզ տըր։

Պինաէն ալէյհ, զիհնիմիզին մէնզիլինտէն ուզաղա վարըպ, դուտրէթիմիզին խաղինէսինէ սըղամայաճաղը հիքմէթլերի թանըմաղա եօրուլմագ, քեարը ագլ օլմայըպ, ինսանը իլահիյէթ մէրթէպէսինէ դատար եիւքսէլմէք օլատուղու կիպի, ագլ ու ֆիրասէթիմիզին էրէպիլէճէյի վէ եօրէնէպիլիր օլատուղումուզ չէյլէրի տախի առյղումուզու քիւլլիյէն մահրում պըրագըպ թահսիլ իթմէյէ ղայրէթ վէ տէվամ իթմէմէք, նամուսումուզա զիւլ վէ քէնտիմիզի պիհուշ վէ պիչարէ հայվանաթընն սըրասընա էնտիրմէյէ իրթիքեապ իթմէք տիր։ Վէ պունտան գաթի նազար, ադիմ իւչ չան Հազգ թէպլա հազրէթլերի պինամըզը գուրառուղունատա, կէրէք ճիսմի վէ կէրէք բուհի օլան ադա վէ վէրկիլերիմիզին հիչ պիրինի էքսիք զիյատէ, եախսա լուզումուզ եէրտէ խալգ վէ իհսան իթմէմիշ, վէ պունլարընն հէր պիրինէ պիրէր խասսէ, խըտմէթ վէ հարէքէթ, վէ անլէրէ տախի պիրէր նիզամ վէ հուտուտ գօմուշ օլատուղունատա, նասըլ քի իճապ ու իգթիզասընատան ֆազլա, պէօյլէ տէ նօգսան սուրէթտէ իճրասը, ահքեամը մուգատտէսէի Իլահիյէյէ վէ թապիյաթը գանունունա մուխալիֆ պիր խաթայը ադիմէ օլուպ, թէէտիպ վէ սիւճաղաթը իսէ եանը պաշընտա հազըր տըր։ Շէօյլէ քի, վիճուտիմիզին պէպլէնմէսի իչին իշթահրմըզը ալաղը գարարտա եէյէճէք իքէն, պիր կիւնտէ եիրմի օթուզ քիչինին նաֆագասընը եէր, եախսա անըն աքսիսի, պիր գաչ կիւն ամ տուրուրսագ, գուտրէթ վէ տէրմանըմըզը թէճամիւլիւ մէրթէպէյէ կէզիպ եիւրիյէճէք եէրտէ, կիւնտէ իքի եիւզ միլ եօլ ալմաղա սէյիրթիր, եախսա օթուրտուղումուզ եէրտէն այլար իլէ պիր բարմագ գըմըլտանմազսագ, էլ հասըլ պիր այլըդ իշ, խըզմէթ վէ հարաքէթիմիզին պիր կիւնտէ իճրասընա գալգըշը, եախսա պիր կիւնլիյիւ պիր այ եա թուլ միւտտէթ մէքս վէ պաթթալ իտէրսէք, շիւբհէսիզ հէլաք օլուր գալը, վէ իշլէտիյիմիզ թագսիրաթը տէր ագապ ճէզասընը չէքմէյէ հիւքմ վէ միւսթահագգ օլուբուզ։ Քէզալիք զիհնի վէ բուհանի վէրկիլերիմիզին տախի իսթիմալ վէ հարաքէթի պիայնի գապիլ վէ գայիտէտէն մէրպութ օլուպ, իֆրաթ ու ինզըրազը պիր պէօյիւք խաթա տըր։

Պալատէ վասֆ օլունտուղու վէճհ իւզրէ, ինսանընն հէր ադա վէ վէրկիլերինէ պիրէր խըզմէթ թայերին օլմուշ, վէ պու խըզմէթտէն պիրէր խասսէ վէ միւքեաֆաթ պէքլէնմէքտէ օլատուղու միսիլու, ագլ ու ֆիրասէթիմիզ տախի քէնտի տունուգ վէ թասլագ հալինտէ գալմագ իչին իհսան օլմուշ օլմայըպ, իլլա նիզամը իւզրէ իշլէթիլէրէք, սայէսինտէ ազիմ ֆայտէլէր վէ պէօյիւք սէմէրաթ պէքլէնմէքտէ տիր։ Պու նամըլ օլապիլիր թաֆսիլ իտէլիմ։

Մալիւմ տիւր քի, ինսանընն կէօզիւ չօգ շէյ կէօրիւր, գուլաղը չօգ շէյ իշիտիր, վէ գուվվէի հասսէսի չօգ շէյ տույար։ Էկէր պիր ատամ կէօրտիւյիւ իշիթտիյի՞վէ տույտուղու շէյլէրին հիչ պիրինի արզիւ վէ մէրագ իտիպ արաշթըրմագ, սէպէպի խասսէ վէ նէթիճէլէրինին նէ օլատուղունու եօզլամագ, վէ անլէրի զիհնինէ վուրուպ թէֆթիշ, թէճէսսիւս վէ միւթալաա իթմէմէ, վէլ հասըլ, հէր պիր շէյի պօշ վէ էհէմմիյէթսիզ կէօրիւպ, տույկուսունու ասլա պիր շէյ թէբրիթմէզսէ, օլ ատամ հիչ պիր շէյ էօրէնմէյիպ, հէր մալիւմաթտան տուն վէ մահրում, պէօն վէ ահմագ գալըր։ Վէ մուղայիրի, տիւնեատա հիչ պիր շէյէ պօշ։ Վէ մէֆհումուզ նազարը յըլա պագմայըպ, կէօրտիւյիւ, իշիթտիյի վէ տույտուղու շէյլէրին էն պիհուտէ մագամընտա ատտ օլունանընը պիլէ նազարտան եատ իթմէքսիզին, ասլը վիճիւտի վէ էսասը, սէպէպ վէ խասսէսին նէ օլատուղունու արար, գուվվէի պասիրէթի իլէ անլէրի վէզն վէ միւթալաա իտէր, պիլմէտիյինի էօյրէնմէք վէ էօյրէնտիյինին թահթընտան տախի պիր ֆայտա հասըլ իթմէք հավվէս վէ ղայրէթինտէ պուլունուր ատամ, ալիմ, քեամիլ վէ ճիհանընն հասէտ չէքտիյի իգպալէ էրմէյէ նայիլ վէ շայէսթէ օլուր։ Չիւնքի, համագաթընն նէթիճէսի սէֆալէթի օլատուղու կիպի, պասիրէթին տախի սատտէթ տիր։

Կէլէլիմ իսթիգսամըզը գանտրրա պիլմէնին վէ արզիւ իթտիյիմիզ մալիւմաթը քէսպ վէ թահսիլ իտէպիլմէնին ուսուլինէ։

Միւմքին օլամագ քի 'պիր ինսան, չիֆահէն չունա պունա սիւալ, եախսա, քէնտի քէնտինէ խայալ թախմին վէ միւթալաա իտէրէք, պիլմէտիյի եախսա տահա տօղրուսու էօյրէնմէք հավվէսինտէ պուլունտուղու մատտէլէրին քեաֆֆէսինի թահսիլ իտէպիլսին։ Շէօյլէ քի, բաստ կէլտիյիմիզ ատտամ, էլէքթրիգ վէ մըգնատըս գուվվէթլէրինին նէ օլատուղունու սիւալ, եախսա, քէնտի քէնտիմիզէ, Հօթէնթօթ թէսմիյէ օլունան ճէնուպի Ամֆրիգ այլըարընն նէ ատապ ու ախլագտա ինսանլար օլատուղլարընը, օթուրուպ միւթալաա իտէրսէք, շիւսպհէսիզ թէհրի եէրտէ չէնէ վէ զիհին եօրմուշ օլուբուզ։ Իլլա, պունուն ուսուլի, հագիգէթ վէ խալիսէթ իւզրէ պու կիպի մալիւմաթըն թաֆսիլ ու թարիֆի նէրէյտէ մէվճուտ իսէ օրայա միւրաճաաթ իթմէք, եանի, հէր պիր մալիւմաթը բունարընտան թահսիլ իթմէք լազըմ կէլտիյինտէն, իշ պու նիհայէթսիզ բունարլարընն տախի վասի, վէ զիյդըյմէթ խաղինէսի իսէ իլմ օլուպ, զրաաթ վէ քիթապէթ միֆթահրյըլա եալընըզ օնա իլթիյազ օլունմալը տըր։ Զիրա իլմ, ինսանընն ըհհնիւմայը սաատէթի օլուպ, հէր պիր հալ ու հարաքէթինէ, վէ մատտի վէ մանէվի մէնֆաաթընա պէօյիւք թէէսիրի վար, վէ պիր սէօզ իլէ, իլմ ինսանը թարիգի ճէհալէթ վէ սէֆալէթտէն, իքմալ վէ իգպալէ վասլ իտէր։

Իմտի պու ինքեար դապուլ իթմէզ սահիհլիյի թաստիգ իթմէք իչիւն պիր ազ իյդահաթ վէ թաֆսիլաթա կիրիշմէք ֆարզ վէ էլզէմ տիր։

Սէֆալէթ տիմէքլէ, ինսանընն արզու չէքտիյի չէյլէրտէն աճիզ վէ մահրում զալմասը, վէ սաատէթ իսէ անլէրէ մալիք վէ միւգթէտիր օլմասը աղնաշըլը։ Պիր աղ եօգարրտա, իլմին, մատտի վէ մանէվի սուրէթտէ օլան մէնֆաաթըմըզա պէօյիւք թէէսիրի օլուպ, սէֆալէթի ու սաատէթիմիզ օնտան մէրպութ տուր տէտիք։ Զիւնքի ինսան իքի ճիհէթլէ սէֆիլ վէ եախսա մութլուլու սայըլապիլիր, պիրի, ճիսմէ տայիր օլան չէյլէրտէն եանի, մալ, 'վարիտաթ, ագչէ վէ զէնկին. լիքտէն մահրում գալըպ, գալմամասըյըլա, վէ տիկէրի, բուհա միւթէաթիգ եանի պասիրէթ վէ անըն նէթիճէսի օլանլարա սահիպ օլուպ, օլմամասըյըլա։

Իլքինէ եանի տիւնեավի զէնկինլիյէ կէլտիքտէ, պիր ինսան նէ՞ իլէ մալ, վարիտաթ վէ ագչէ սահիպի օլապիլիր, չիւբհէսիզ, հէր քէս քէնտի գուտրէթ վէ իսթիտատընա կէօրէ պիր իշէ մէչղուլ օլուպ։ Չալըշմասը վէ էմէք սարֆ իթմէսիյիլէ։

Եանի թիւճճարլըգ, սարրաֆլըգ, էմնաֆլըգ, սէնաաթ, զրաաթ վէ սայըրէ վասէթալարըյլա։ Պու մէչղուլիյէթլէր, հէր նէ դատար սընրֆ սընրֆ վէ միւսթէլիֆ թիճարէթ թարիգլերի իսէլերտէ, իչէրինտէ ասլա ատի վէ էտնասը պուլունմայըպ, պիրի նէ մրգտար քեար հասըլ իտէրսէ, օլ պիրի տախի պի այնինի իտէպիլիր, եէթէր քի մէչղուլիյէթ սահիպի, թէչէպպիւս իթտիյի իչին էրպապը օլսուն։ Իմտի, պիր թիւճճար քէնտի իչինին էրպապը օլմագ, վէ սարֆ իթմէյի էմէք պէհուտէյէ կիթմէյիպ, միւքեաֆաթընը կէօրէպիլմէք իչին,

ի՞նչ ասել է, որ ինքն ինչպես ասաց, ինչպես գրեց, ինչպես հրամայեց, ինչպես ուզեցավ, ինչպես կամեցավ, ինչպես հրամայեցավ, ինչպես գրեցավ, ինչպես աս

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ս. Մարտիրոսյան Ալեքսանդրի անվան գյուղատնտեսական ինստիտուտ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՔԱՅԻ ԱՌՏՈՒՆԻ ԹԵՐԹ

ԴԱՐԱՁԱՅԼԵՆԻՎԱ ՀԱԿՈՆԵՍՑ
ԸՆԺՎՈՒՆ ԱՍԼԱՆՈՎԻՆ ԱԵՏՈՒՆԸ

ՀԵՏՈՂԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ 18 ՅԱՆՈՒԱՐԻ 1874

ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Ալեքսանդր Սոլոմոնովիչ Գրիբոյեդովը, որ Ռուսաստանի ամենաազնիվ դատավորներից մեկն է, ինչպես նաև ամենաանաչառ դատավորներից մեկն է, ինչպես նաև ամենաանաչառ դատավորներից մեկն է, ինչպես նաև ամենաանաչառ